



## Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ  
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial  
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով  
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

**Share** — copy and redistribute the material in any medium or format

**Adapt** — remix, transform, and build upon the material

203

5-87

203

3-87

1220

2

30334

U. S. A. T. O. U. S.

203  
8-87 80354  
Ա. Ա. Ս Ո Ւ Ծ Ո Յ

900  
9613-ՑՌ ՆՈՒԵՐ ՏՎԱՅՈՅ

(  
67461  
1001)



Վենեսիկ

Խ ՏՊԱՐԱՆԻ ՄԻՒԹԱՐԵԱՆՑ

1886

205 28-60

ՀԱՅՈՅ Ա. Ի.

137 - ՎՀ



ՑՈՑՑՔ

Ա. Ա Տ Ո Ւ Ծ Ո Ց

Ա.

Փառք տանք Աստուծոյ, վասն զի մեծ  
է. Աստուած ամէն տեղ է, ամէն բան  
կը տեմնէ. օրհնենք զԱստուած, վասն  
զի ամենակարող է:

Ամէն բան Աստուած է ստեղծեր, ա-  
րևը՝ օրուան իշխելու համար, լուսինը՝  
գիշերուան լոյս տալու համար:

Կէսն՝ որ ովկիանոսին ալիքները կը  
պատռէ, փիղն՝ որ լեռներու վրայ կը

Ա. Ի.

վաղվեղէ, ու գետնին երեսը սողացող որ-  
դըն, ամէնն ալ Աստուծոյ ստեղծուած-  
ներն են:

Թռչուններն կանանց ձիւղերու վրայ  
ճըւճըւալու ատեն՝ Աստուծոյ գովեստ  
կ'երդեն. աւուակն քարերու մէջ ֆըշ-  
ֆշալով վաղելու ատեն՝ Աստուծոյ ա-  
նունը կ'օրէնէ:

Ես ալ թէպէտ գեռ պղափ տղայ  
մ'եմ, ես ալ փառք կու տամ Աստուծոյ:

Դիւռ շատ տարի չէ որ ծներ եմ, ան-  
կէ առաջ լեզուս կապուած էր. թէ Աս-  
տուած կայ՝ և ոչ զայն գիտէի. բանի  
մ'ալ չէի կրնար խելք հասցընել: Հիմա  
որ կրնամ խօսիլ, պէտք է որ իրեն  
փառք տամ. իր բարութիւնները կրնամ  
ձննչնալ, պէտք է որ բոլոր սրտով զին-  
քը սիրեմ:

Թող կանչէ զիս Աստուած, պատ-  
րաստ եմ ետևէն երթալու. հրամայէ  
ինձի, մէկէն կը հնազանդիմ:

Փանի որ մէծնամ՝ աւելի պիտի սո-  
վիմ զինքը փառաւորել ու իրեն ծա-  
ռայել:



## Բ

Հիմա որ աւելի մեծցեր եմ, ու իմ  
հօրմէս սովորեցայ զԱստուած ձննչնալ,  
քահանային պատարագը ու խրասները  
լսեցի, կ'իմանամ որ Աստուած ստեղ-  
ծեր է զիս՝ զինքը սիրելու ու իրեն ծա-  
ռայելու համար: Ուրեմն պիտի սիրեմ  
իմ ստեղծողս, ու պիտի չխանիմ ամէն  
ատեն իրեն պատիւ ու փառք աւալու:

Գիտեմ որ Աստուած զիս աշխարհը  
բերելէն վերջը՝ աղատեր է ան մեղքէն՝ ո-  
րուն մէջ ձգեր էր զմեզ Ադամ՝ մէր  
նախահայրը. զմեզ փրկելու համար՝ զըր-  
կեր է իր մխածին Որդին, որոյ հետ և  
Հոգին սուրբ մէկանդ մէկ են. Որդին  
Աստուծոյ ծներ է ամենասուրբ Աս-

տուածածին կուսէն, որ է թագուհի  
երկնից և հրեշտակաց, ու մեր զօրա-  
սոր բարեխօսը:

Յիսուս Որդին Աստուծոյ՝ իր աս-  
տուածային վարդապետութիւնը մարդ-  
կանց սովորեցնելէն վերջը, ինքնինքը  
մեր փրկութեանը համար զոհէր է խա-  
չին վրայ անարդաբար մեռնելով: Իրեք  
օրէն յարութիւն է առեր, քառսուն  
օրէն վերջն առ համբարձէր է յերկինս.  
բայց իր խաչին անդին զոհը անմահացը-  
նելու համար՝ քահանայից իշխանու-  
թիւն է առուեր՝ որ ամէն օր, ամէն տեղ  
անոր յիշատակը ընեն սուրբ պատարա-  
գով, ու ան ատենը կ'իջնայ խորանին  
վրայ ինչպէս որ յերկիր իջեր էր:

Աս սուրբ խորհրդով ինքզինքը մեզի  
կուտայ, բոլոր ասաւածային փառքով  
մեր խեղճ սիրտը եկած ատենը, ո՛՛ մի-  
այն հաւատքով ու խոնարհութեամբ  
կրնայ անոր արժանի ըլլալ:

Սրբարար մկրտութենէն ետքը ըրած  
մեղքերնիս քաւելու համար՝ ապաշխա-  
րութեան սուրբ խորհուրդը հաստա-  
տեր է, եկեղեցւոյ իշխանութիւն տա-

լով որ թողու մեր մեղքերը, երբոր խո-  
նարհութեամբ խոստովանանք ըլլանիք  
Աստուծոյ փոխանորդին:

Հիմա աս ամէն բանը գիտնալով, Աս-  
տուծոյ գթութեանը վրայ կը զարմա-  
նամ ու փառք կու տամ, և ոչ երբեք  
պիսի դադրիմ զինքը սիրելէն ու իրեն  
չնորհակալ ըլլալէն:





¶

Հապա, Երթանք դաշտը, տեսնենք  
ինչպէս կը մեծնան ծաղիկները, մտիկը՝  
նենք սա թռչուններուն ճիւճիւը, խա-  
ղանք սա նոր բուսած խոտերուն վրայ:

Ջմեւը անցեր է. ծառերը կը ծլին.  
Դեղձին վարդեգոյն ծաղիկը կը բացուի,  
տերևները կը կանաչնան. օշջն բլուր-  
ներու ձորերու մէջ կը փռուի, մանու-  
շակը շուքի տակ կը տահւըտի ու անուշ  
հուը կը ձգէ:

Հաւը իր հաւկիթներուն վրայ նըս-  
տած՝ ժամէ ժամ՝ կը սպասէ, թէ երբ  
սկիախ դայ ան ատենի՝ որ կտուցովը  
հաւկըթին կճեպը կոտրէ ու իր սիրուն  
ձագերը դուրս հանէ:

Նոր ծնած դառնուկները մարմանդին  
վրան են, հազիւթէ կրնան իրենց տը-  
կար ոտքերուն վրայ կենալ, ու մօրեր-  
նուն քով կը դողդզան: Սիրուն դառ-  
նուկներ, թէ որ դուք ընկնիք ալ չեք  
ցաւիր, վասն զի գետինը փռած է մէկ  
կակուզիկ կանաչ կապերտ մը:

Թիթեւնիկները թևերնին արեւուն  
բացած ճիւլէ ճիւլ՝ ծաղկէ ծաղկիկ կը  
թռչըտին:

Ամէն նոր ծնած ձագերն ալ երջանիկ  
են, ամէնն ալ ասդին անդին ցրուած կը  
խաղան կը խնտան ու փառք կու տան  
Աստուծոյ որ իրենց կեանք տուաւ:

Անոնք միայն սրաով կրնան ճիւալ,  
մէնք սա բաղդն ալ ունինք՝ որ բերնով  
ալ կ'օրհնենք զինքը:

Թուցւանները կը ճըւմըւան, դառ-  
նուկները կը մոյեն, բայց մէնք միայն  
կրնանք Աստուծոյ բարիքներուն վրայ  
խօսիլ:

Ուրեմն փառք տանք ու օրհնենք զին-  
քը ան արարածներուն բերնէն ալ որ  
լեզու չունին:

Մաղկած ծառեր, պղտիկ դառնուկ-

ներ, թէ որ լեզու ունենայիք ո՞րչափ  
Աստուծոյ բարութիւնը պիտի գովելիք.  
բայց դուք լեզու չունիք, մենք ձեր տե-  
ղը կը խօսինք: Ամէն լեռան վրայ, ու ա-  
մէն կանաչ գետանի երես՝ մենք ձեր տեղը  
անոր շնորհակալ կ'ըլլանք:



¶

Հովիւն իր ոչխարները կը հոգայ, լե-  
ցուն խոտով դաշտեր կը տանի արածե-  
լու,՝ յատակ ջրերու քով կը պտըտցը-  
նէ. թէ որ նոր ծնած գառնուկներն  
յօդնին՝ կռնակը կամ գերկը կ'առնէ,  
եթէ ձամբան կորմնցընեն՝ իրեն կը  
կանչէ:

Աստուծած աշ հովիւներու հովիւ է,  
աշխարհքիս տէրն է. ինքն է հոգ տանո-  
ղը ամէն բանի վրայ, երկիրս իրեն փառ-  
քըն է, մարդիկ իր հօտն են, բոյսերը ի-  
րեն արօտը:

Մայրը կը սիրէ երեն զաւակը, ծըն-  
կանը վրայ կը մեծցընէ, մարմինը կե-  
րակուրով կը դարմանէ, խելքը բան  
սովորեցընելով կը բանայ. թէ որ հե-

ւանդանայ՝ ալ աւելի գթով կը նայի .  
քնանալու ատեն քով արթուն կը կե-  
նայ . Ե՞րբ պիտի ըլլայ որ աղաս մեծնայ ,  
կ'ըսէ . ու իրեն առաքինութեան ձար-  
բան կը սովորեցրնէ :

Աստուած է ամէն մայրերու ուժ տը-  
ռող, զերենք վասնդէ աղատող, զերենք  
միմթարող ու վրանին հոգ տանող :

Աստուած ամէն բանի պաշտպան է ,  
վասն զի ամէն բան ինքն է ըրեր : Թա-  
գաւորը իրեն ժողովուրդը կը կաւալա-  
րէ , գլուխը ոսկի թագ գրած , թագա-  
ւորական գաւաղանը ձեռքը , փառաւոր  
աթոռի մը վրայ նստած կը հրամմէ . ա-  
մէնքը անոր կը ծռէն պատիւ կու տան .  
ինքն ալ ամէն աղէկ գործ ընողները կը  
պաշտպանէ , չարերը կը պատժէ :

Աստուած է թագաւոր թագաւորաց .  
իր թագն է արեը , իր աթոռը՝ աստղե-  
րու վրայ գրած է . ինքը կը հրամմէ մե-  
զի որ ապրինք՝ ու կ'ապրինք , հրաման  
կու տայ որ մեռնինք՝ ու կը մեռնինք :  
իր իշխանութիւնը ամէն աշխարհի վրայ  
կը տիրէ . իր երեսին լցուը ամէն արա-  
բածոց վրայ կը տարածի :

Աստուած մեր հովիւն է , պէտք է որ  
անոր ետևէն երթանք . մեր հայրն է ,  
պէտք է որ զինքը սիրենք . մեր թագա-  
ւորն է , պէտք է որ իրեն հնագանդինք :




աւելի զօրաւոր է . ինքը ուղածին պէս  
ամէն մարգու կեանքը չափեր է . ու ը-  
կայ մէկն որ անոր բարկութենէն ազա-  
տի՝ յանցաւոր եղած ատենը :

Պայծառ է արևեն երբոր անամպ եր-  
կընքէ ծագի . երբոր փայլուն ձամբովը  
առաջ կու գոյ՝ բոլոր երկիրս իր լուսո-  
վը կը լեցընէ : Բայց աւելի փառաւոր է  
ան՝ որ զարեց ստեղծէր է . ինքն ամէն  
տեղ կը մտնէ , իր երեսի լոյսն՝ իր ամէն  
ստեղծուածները կը լուսաւորէ , ու ին-

քը գիշեր չունի . անոր անունն է Աս-  
տուած . իր գործն է աշխարհքս . ինքն  
ալ իր ամէն գործէն վեր է . ինքն է գե-  
ղեցկութիւն , զօրութիւն և կարողու-  
թիւն :

Եկէք , աեսէք սա բացուած վարդը .  
նայեցէք՝ ինչպէս կ'երերայ իր կանաչ  
կապած ճղին վրայ : Ասիկայ է ծաղիկ-  
ներուն թագուհին . թերթերն են կար-  
մրուկ , տեսքն է աղնիւ ու գեղեցիկ .  
Հոտը բաներ է օդուն մէջ : Բայց ասվար-  
դը ընողն՝ ալ աւելի գեղեցիկ է , ամէն  
սրտի սիրելի է :

Առիւծը ամէն կենդանիներէն ուժով  
է . երբ որ իր ծակէն ենէ ու պոչը շար-  
ժելով սկսի մոնէշւլ , արածող կենդանի-  
ները վախենէն կը թողուն դաշտը ,  
դաշտաները անապատ կը փախչին : Ու-  
ժով է աւիւծը , բայց իր ստեղծովը ալ



20528-60



Զ

Արել մայրը մտաւ . գեշերուան ցողը  
դեանին երեսը կը թրջէ . օդը՝ որ ցորե-  
կը չափէ դուրս տաք կ'ընէր՝ հիմա կը  
պաղըշտրկի :

Ծաղկինքն իրենց խատուտիկ թեր-  
թերը կը գոցէն , գլուխնին կը ծաւեն , ի-  
րենց կոթին վրայ կը կախուին :

Վառեակներն իրենց մօրը թևին ատկ  
կը քնանան :

Թռչուններն երգերնին գաղտրեցու-  
ցեր են , բյոներնին ծառերուն վրայ դը-  
րած՝ գլուխնին ալ թևիկներուն տակը  
առած կը հանդչին :

Զայն մը չելլար այն վեթակէն՝ ուր որ  
մեղուները ժիր կը մտնէին ու կ'ելլէին :

Երենք ալ թողուցեր են իրենց աշխա-  
տութիւնը , ու ամէնն ալ իրեն ընկերին  
քով մոմէ սենեկաց մէջ կը քնանայ:

Ոչսարները իրենց կակուղ բրդին վը-  
րայ պառկեր են . ալ չի լսուիր բլուրնե-  
րու վրայ իրենց մայելը :

Տղաքն ալ մոռցեր են իրենց խաղը .  
ամենևին ոտքի ձայն չկայ . Ճամբաները  
մարդ չկայ . դարբինն ալ չի զարներ իր  
կռանը սալին վրայ :

Հիւսան սղոցը ճուլթոց մ'ալ չի հա-  
ներ . ամէն արարած կը քնանան , մար-  
դիկ ալ , անբանիք ալ :

Երկինքն ու երկիր մոռթը պատեր է .  
գեշէր . :

Ո՞վ է որ աս ամէն քնացողներուն վը-  
րայ հոգ կը տանի , ու անոնց չկրցած ա-  
տենը զիրենք կը պաշտպանէ :

Կայ մէկ աչք մը որ քնանալ չունի ,  
որ առանց արեւու լուսոյ կը տեսնէ .  
Ճամբու մէջ իրեն լուսին պէտք չէ , տան  
մէջ կանթեղի կարօտ չէ . Երկնքի վրայ  
աստղ չի փնտաւէր : Աս աչքը ամէն տեղ  
կը տեսնէ , ամէն մարդ կը հոգայ . աս է  
Աստուծոյ աչքը , որուն ձեռքը միշտ  
մը վրայ է :


Աստուած տուեր է քունը որ յօդ-  
նութիւն տունունք գիշերը մեղի տուեր  
է՝ որ հանգչիք :

Իրիկունը մայրը մատը բերնին գրած՝  
կամաց կամաց գալելով չորս դին կ' եր-  
թայ ամէն շնկոց գագրեցընելու որ  
չըլլայ թէ իր տղան անուշ քունէն ար-  
թըննայ անկողնին վարագոյրը կը գա-  
չէ ճրագին ալ կը վերցընէ որ աչքին  
լոյս զջարնէ :

Աստուած ալ ասանկ մեղի համար ու  
վարագոյր մը կը քաշէ ամէն բան կը  
խալաղըլնէ որ իր մեծ ընտանիքը հան-  
գարտ քունը ըլլան :

Հանգիստ քուն եղիք յօդնած աշխա-  
տողներ պղափկ պղայք գուք ալ արզ-  
տըղացող միջատներ Աստուած ձեր վը-  
րայ արթուն կեցեր է իր աչքը միշտ  
բաց է զձեզ պաշտպանելու համար ։  
Երբոր մութը քաշուի ու արեսուն ճտ-  
ռադայթներն աշուընուդ զարնեն շնոր-  
հակալ եղիք Աստուածոյ որ գիշերը զձեզ  
պահպանեց ։ Մաղիկները բուրեն Աս-  
տուածոյ իրենց անուշ հոտը թաշուննե-  
րը իրենց ընկերը չկանչած անոր շնոր-

Հակալութիւն երգեն Աստուածոյ անու-  
նը սրտին մէջ գրած պառկի մարդն ալ,  
ու ելած ատենը նորէն սկսի փառք տալ :





Է

Լուէ ինծի տղաս, ուսկից կու գաս.  
Նայիմ թնջ բաներ տեսար:

— Մարմանդին վրայ կը պարտէի. ոչ  
խալները չորս դիս պարարտ խոտերը  
կ'ուտէին, ու զով շուքի տակ կը պառ-  
կէին: Յորէնը՝ հերկած արտերու մէջ  
բուտեր էր. խաշխածն ու հարսնուկն ա-  
նոր մէջ խառնուեր էին. մարմանդները  
գեղեցկութեամբ զարդարուած էին:

— Ուրիշ բան չտեսամք, տղաս, ուրիշ  
բան ալ չգիտեցի՞ր. վասն զի ատոնցմէ  
վեր բաներ ալ կան. Աստուած ալ դաշ-  
տին մէջն էր, չտեսամք զանիկայ:

— Խիտ խիտ անտառներու մէջ ժուռ.


Եկայ. հովը ծառերուն մէջն կը չընջէր.  
Ժայռերուն գլխէն մէկ ջրվէժ մը կ'իջ-  
նէր անուշիկ խոխոջալով. սամցըր՝ ծա-  
ռէ ծառ կը ցատքըսաէր կ'երթար. թըռ-  
չուններն մէկըերան անուշ եղանակ մը  
կ'երգէին:

— Թէ որ միայն ատ է լսածդ՝ դար-  
ձիր նորէն, աղաս. վասն զի ատոնցմէ  
մեծ բան կայ լսելու. Աստուած այն հո-  
վին, այն ջրին ձայնին մէջն էր, իր ձայնը  
չսեցի՞ր:

— Տեսայ որ ծառերուն ետեկն լու-  
սինն արհըթէ կանթեղի մը պէս կ'ելքէր.  
աստղէրն մէկին մէկի ելան. մէկ մ'ալ  
յանկարծ սև սև ամպէր երեցան, դէպ  
՚ի հարաւ սկսան երթալ. փայլակն եր-  
կինքը կը լուսաւորէր, կայծակը հեռը-  
ւանց որսաւով կը զարնէր. ես լսեցի  
այն սարսափելի ձայնը, վախէս սիրաս  
փրթաւ:

— Միայն կայծակէն վախցար. փայ-  
լակէն աւելի վախնալու բան չունէի՞ր.  
Եթէ անանկ է նորէն դարձիր տղաս,  
վասն զի ալ մեծ բաներ կան. Աստուած  
այն մրկին մէջն էր, թնջպէս չիմացար:

Աստուած ամէն տեղէ, ամէն մեր լսած  
ձայնին մէջ, ամէն տեսածնուս մէջ. ա-  
ռանց անօր բան չկայ. պէտք է որ մեր  
մոքին մէջն ալ ըլլայ միշտ:



Ը

Ազեը տողքուցած կապարի պէս զմեղ  
կ'այրէ. օրհասրակուան տաեն է, եկէք  
սա թանձր ծառերուն շուքին տակ քա-  
շուինք. կանաչ վրանի մը պէս անոնց  
ձիւղերը գլխանուս վրայ ծածք մը կ'ը-  
նեն ուր արևը չի մաներ. կոխած խոտեր-  
նիս՝ իմիտ է. մաքուր առուակ մը ծա-  
ռերուն քովին կ'անցնի, գետինը ծաղ-  
կով զարդարած է. հանգչինք այստեղ,  
ուր որ մէն մինակ էնք ու քուն ըլլանք:

Ոչխարիներն կրնան շուքին տակ պառ-  
կիլ ու քնանալ, բայց մենք միայն կըր-  
նանք Աստուածոյ փառք տալ ու մեր ձայ-  
նը իրեն հասցընել:

Աստուած մեր ստեղծողն ըրեր է առ  
քեւուն տաքութիւնն ալ, այս շուքն ալ,  
այս գեղեցիկ ծառերն որ գլուխնին եր-  
կինք կը քաշեն, աս կարկաչող ջրերն  
երեն արարածներն են:

Ի՞նչպէս կրնանք մեր ձայնը երկինք  
հանել, ի՞նչպէս կրնանք հասցընել անոր,  
որ ասալերէն վեր է:

— Հարկ զկայ որ ձայներնիս երկինք  
համնի, ամենէն ցած խօսածնիս ալ կը  
լուէ Աստուած, վասն զի ինքն ինչպէս  
երկինքն է, ասանի ալ երկրիս վրայ է:

Բնայց մենք տղայ ըլլալով ի՞նչպէս կըր-  
նանք անոր հետ խօսիլ ու զբուցել որ  
յաւիտենական Աստուած է:

— Զմունանք այն ձեռքը որ ըրեր է ըդ-  
մեզ. թէ որ չենք կրնար խօսիլ՝ թոթո-  
վելով զբուցենք անոր անունը՝ որ մեր  
բէրանը բացեր է. մենք անոր վրայ ըբ-  
մտածած ատենիս՝ ինքը մեր վրայ կը  
մտածէր, ուշատ անգամ ինքը զմեզ օր-  
հներ է, երբոր մենք մէկ օրհնութիւն  
մ' ալ չէինք առած իրեն:

Մեր մատղած անգամները ինքը շի-  
ներ է, ու օրէ օր կը հասաատէ կ'ու-

ժովցընէ. ուրեմն ինչուան հիմա ըրած-  
ներնէս աւելի պէտք էր որ զինքը փա-  
ռառորենք:

Ճիւղերուն կոճարը տերև կ'ըլլան,  
ծաղիկները պատուղ կը դառնան. բայց  
տանիցմէ մէկն ալ զԱստուած չեն ճանչ-  
նար. չեն կրնար Աստուածոյ բարութիւ-  
նը օրհնել:


Ծաղիկները հոսով, պատուղները տես-  
քով զմեզ կը զմայլեցընեն, բայց չեն  
կրնար և ոչ ձայն մը հանել փառք մը  
տալ:

Բնյաերը մարդուս պատուղ տալու հա-  
մար եղած են, մարդ՝ զԱստուած օրհնե-  
լու համար :

Կը սիրենք զԱստուած վասն զի զմեզ  
կ'օրհնէ, չնորհակալ կ'ըլլանք զմեզ ըս-  
տեղծելուն, վասն զի կեանքն անուշ է.  
կը պաշտենք զԱստուած, վասն զի արա-  
րէ է. կը սիրենք արարածները, վասն  
զի Աստուած է շիներ զանոնք:

Չենք կրնար Աստուածոյ բարութիւնը  
ունենալ որ զամէն մարդ ալ կը սիրէ,  
բայց կրնանք անոնց ըրած բարիքին վը-  
րայ ուրախանալ:

Մեր խաղերուն, մեր աշխատանքին,  
մեր խնառութին, մեր նեղութեանց մէջ  
ալ փառք տանք Աստուծոյ. տանը մէջ  
ալ, գուրմն ալ, թէ արթուն եղած թէ  
քնացած ատեննիս զինքը գովենք, իր  
անունը միտ լեզրունեցնուս վրան ըլլայ:



Ո.

Մշակին իրձիթն եղեգով ծածկած  
է, մայրը դրան առջև նստած՝ կը մանէ,  
տղաքներն իր քովիկը կեցած՝ խոտին  
վրայ կը խաղան, մեծ քոյրերնին մէկա-  
լոնց կը սովորեցնէ աշխատիլ ու հնա-  
ղանդիլ: Հայրերնին զանոնք կերակրե-  
լու համար՝ կ'երթայ կ'աշխատի կը քըր-  
տընի, մէկ մը կը ցանէ, մէկ մը կը հնձէ.  
մէկ մը գետին կը փորէ, մէկ մը ծառերը  
կը թօթվէ, պրտուղները կը թափէ:  
Երբոր իրիկունը իր անակը մանէ՝ տղա-  
քը գիմացը կ'ելլեն, մայրերնին կերա-  
կուրը կը պատրաստէ:

Բոլորը մէկ ընտանիք են, որոնց դլու-

Խը հայրն է . թէ որ ընտանիքը շատուր  
ու երկիրները շատ ըլլան՝ ծառաներ  
ալ կ'ունենայ որ օգնեն իրեն . ամէնն ալ  
մէկ տան մէջ կը կենան , մէկ ծածքի  
տակ կը պառկին , ոյն հացը կ'ուտեն , ու  
ծունկ դրած մէկ բերնով Աստուծոյ  
փառք կու տան : Անանկ մէկ կապով մը  
կապուած են , որ եթէ մէկն հիւսնդա-  
նայ՝ ամէնքը զինքը կը հոգան , եթէ ը-  
ոլնանայ՝ ամէնքը կ'ուրախանան :

Տուները քովէ քով շինած են , ըն-  
տանիք՝ մէկ մէկու դրացի են . ժուռա գա-  
լու ու ճամբան երթալու ատեննին՝  
մէկմէկու կը հանդիսին , մէկմէկու կը  
ծախեն ու կը գնեն , ու զանդակին ձայ-  
նը լսելով՝ ամէնքը մէկաեղ ժամ կ'եր-  
թան . թէ որ իրենց մօտ աղքատ մը կայ՝  
ողորմութիւն կու տան , և կ'ուրախա-  
ցընեն զինքը , իսկ թէ որ ցաւադար մը  
կայ՝ կը միսիթարեն :

Ահա ասանկ են գեղերը որ անտառ-  
ներու շուքի տակ շինած են . ասանկ են  
քաղաքներն ալ իրենց անհամար ճամ-  
բաներովք , ու զիրենք կառավարող իւ-  
սաններովք :

Յատ մը քաղաքներ ու մեծկակ եր-  
կիր մը՝ մէկ թագաւորութիւն մը կ'ըլ-  
լան , որուն ստհմաններն են լեռներ , մեծ  
ճամբաններն են գետեր . չորս գին կը  
պատէ ծովը : Մէկ թագաւորութեան  
մէջ եղող մարդիկը հայրենակից են ,  
մէկ լեղող մը կը խօսին , մէկաեղ կը պա-  
տերալին , մէկաեղ կը վայլին խաղա-  
ղութիւնը , մէկ թագաւորի կը հնազան-  
դին :

Եատ թագաւորութիւններ , կը զի-  
ներ , ցամաքներ , զանազան կլիմաններ  
մէկաեղ եկած՝ աս աշխարհքս կը ձեւ-  
ցընեն որ Աստուծոյ իշխանութեան տա-  
կըն է : Երկրիս վրայ անթիւ են մարդիկ ,  
ինչպէս մը ջեւններն իրենց բոյնին մէջ՝  
Որոնք որ տաք երկրի վրայ կը բնակին՝  
գոյներնին ուե է . որոնք որ ցուրտ երկիր  
են , մուշտակներ կը հագնին : Ոմանք գե-  
նիով կը պաղքացրկին , ոմանք քոքսի  
կաթը կը խմեն , ոմանք ալ վազուկ ջու-  
րերու կ'երթան՝ ծարաւնին կ'անցընեն :

Ոմէն մարդիկ մէկաեղ Աստուծոյ ըն-  
տանին են , ամէն մէկն ալ զԱստուծած  
կը հանհայ , ինչպէս հովիւ մը իր ոչ-

խարները . մէկը մէկ լէզուով՝ մէկալը  
մէկալ լէզուով իրեն կ'աղացէն , ինքն  
ամէնն ալ կը հասկլնայ , ամենուն ալ  
կ'օդնէ , իրեն գիմոց չկայ անանկ մեծ  
մը՝ զոր չկարենայ պատճել չկայ անանկ  
զօրաւոր մը՝ որ իր պաշտպանութեանը  
կարօտ չըլլայ :

Խեղձ ափրիկեցի կնիկն որ գերու-  
թեան մէջ է , հիւտնդ տղուն օրօրոցին  
վրայ ինկած՝ չունի մէկը որ զինքը միսի .  
թարէ ու ցաւտկցի . բայց Աստուած  
անոր քովալ կեցեր սիրտ կու տայ : —  
Բնաց բերանդ , խեղձ կնիկ . կանչէ զԱս-  
տուած՝ քեզի օգնութեան կը համին :

Դուն ալ ով թագաւոր , որ շատ եր-  
կիրներու կը տիրես , որ ընքուիներդ  
շարժելով մահ կը պատնաս , չըլլայ թէ  
ըսես . Ինծմէ վէր մէկը չկայ : — Գիտցիր  
որ Աստուած քեզէ մեծ է , ու եթէ  
մեզք ընես՝ կը պատճէ զքեզ ալ :

Վախցէք Աստուածմէ , ով բնակիչք  
երկրի . պատուեցէք զԱստուած , ընտա-  
նիք մարդկան : Ո՞վ կայ որ Աստուածոյ  
ստեղծածը չըլլայ ու իրեն փառք չտայ .  
ով է որ Աստուածոյ օրհնութիւնը ասած  
չըլլայ ու զանիկայ չդուի :



Ժ

Ափով մը աւազ տու ու համրէ . հայիմ  
կրնամ . կրնամ գաշտին խոտերը , ծառե-  
րուն տերևները համրէլ : Իրաւոր անոնք  
համրանքի չեն գար , բայց Աստուածոյ  
գործքերը ալ աւելի շատ են : Եղանին .  
բարձր լեռներու վրայ կը բուսնի . ուռե-  
նին վազուկ ջթերու վրայ կը ծռի :

Կանգառը սուր սուր փուշերով պա-  
տած է . մոլոցը բրդու ու կակուղիկ է :

Լուբիաը կը տարածուի ու կը պըլ-  
լուի . կալնին խոր արմատ կը ճգէ ու  
ձմեռուան հովերուն գէմ կը գնէ . մար-  
գարիտ ծաղիկը գաշտերը կը զարդարէ ,  
լեռներու փէշերուն տակը կը բուսնի .

կակաջը պարարա հով ու հոգացող  
ձեռք մը կ'ուզէ:

Հիրիկն ու եղէդը մէկմէկու կը պըլ-  
լունին, կակուղ խողը մարմանդի մէջ կը  
բուսնի, վշոտ թուփերը՝ չքանած եր-  
կիրներ:

Ջրային շրւշանը գետին մէջ կը մեծ-  
նայ, իր լայն ծաղկըները ջրին երեսը կը  
բացուին. շահոքրամը չոր քարի վրայ  
կը բուսնի, ու իր հոտը ժայռերու մէջ  
կը սփռէ:

Ամէն տերեւ մէկ մէկ ձև ունին, ամէն  
բայս մէկ մէկ կերպ բնութիւն: Տես ան  
խոտերը որ դաշտի մէջ կը մեծնան, ան  
խոտերն ալ որ նեղ ճամբաներու մէջ  
ոտքի տակ կ'երթան. զանոնք մարդ չէ  
սերմանած:

Կան բայսեր որ բարձր ժայռերու վը-  
րայ կը բուսնին, ուր որ մարդչէ ելած,  
կան որ խոր անառաներու կամ անմար-  
դի կլզիներու մէջ, ու ամէն տեղ:

Աստուած է՛ որ հունաերը հովով աս-  
դիս անդին կը ցանէ, անոնց մէկմէկ ձե-  
կու տայ. անձրեսվ կ'ուսոգէ, ցօղով կը  
մեծցընէ. ինքն է որ անոնց սիրուն դոյ-

ներ ու տեսք կու տայ. անուշ հոտ մը  
ութափանցիկ բարակ թերթեր, որ մար-  
դըս կըզարմացընեն:

Ի՞նչպէս կ'ըլլայ որ այն սե հոդէն՝ վար-  
դը իր ծիրանի գոյնը կ'առնու, շուշա-  
նը իր բեհեղը. Ի՞նչպէս կ'ըլլայ որ պղափիկ  
հունտըն մէծ ծառ կը բուսցընէ. ինչէն  
գիտեն բոյսերն իրենց գալու ժամանա-  
կը, իրենց կարգը ու իրենց տեղը:

Զիւնը ինչնալէն վերջը եղնագին գը-  
լուկը հոդէն գուլու կը հանէ, ու գա-  
րունը հասնելուն՝ աշա ես ալ եկեր եմ,  
կ'ըսէ:

Կան ծաղկըներ որ ամառուան արեւ  
կ'ուզեն. դափնին ձմեռուան ախրու-  
թիւնը կը զարդարէ:

Ամէն բայս կը բերէ իրեննման բայսեր.  
յորենին հասկը կօրիզէ առաջ չի դար.  
խնձօրին կուտաը չի կրնար կեւաս հաս-  
ցնէլ:

Զիւնը երկրիս երեսը ծածկած, սա-  
ւը բայսերը պատած ատենը՝ Աստուած  
կը հոգայ որ չըջորնան:

Ծառերը կը ցամքին, կը թափթըլիին,  
կարծեսթէ միայն ոսկորնին կը մնայ. Աս-


տոււած գարնան շունչը կը փչէ անոնց  
վրայ, մէկ մ' ալ տերեւներ կը հագնին,  
կը սկսին ողջըննալ:

Բնյսերուն պահուիլը՝ Աստուծոյ հը-  
րաշալի գործքերուն մէկն է. երբոր ա-  
մէն բան զԱստուած կը քարոզէ՝ պէտք  
չէ որ ես խօսիմ. ամէն դաշտ մէկ բա-  
ցուած գիրք մ'է, ամէն ծաղիկ մէկ գը-  
րած դաս մը:

Աստուակը որ կը խոխոջոյ՝ ձայն մը ու  
լեզու մ'ունի. ամէն արտօթած կը պատ-  
մեն իրենց ստեղծողը ու փառք կու տան  
անոր:

Չենք կրնար զԱստուած տեսնել, վա-  
սըն զեացքի տակ չընկնիր. բայց իր գործ-  
քերը տեսնելով՝ զենքը կը պաշտենք:

Որչտի որ մէկուն խելքը բաց է՝ այն-  
չափ տեւիլ պարտական է զԱստուած  
օրհնելու. բայց ո՞վ կընայ Աստուծոյ  
գործքերուն թիւը ու չափը գիտնալ:



## ԺԱ.

Տեսէք աս հինցած կաղնի ծառը, որ  
գեղին պարծանէն է. ինչ հաստ կոճկ-  
ունի, ինչ ամուր ու շատ ձիւղեր, ինչ  
խոր արմատ գետնին մէջ՝ որուն վրայ  
ծառը իր ծանրութեամբը կեցեր է:

Թաշունները անոր ձիւղերուն մէջ կը  
դնեն բոյներնին. ոչխալներն անոր շու-  
քին տակը կը հանգչին. գեղացիներն ա-  
նոր քով կը ժողուին կը նստին. անոնց  
մէջէն ամենէն ծերն ալ ծառին մատղա-  
շութիւնը աեսած չէ. մարդիկ աշխարհ  
եկեր անցեր են, անտառին ծառը նոյն  
պէս մնացեր է 200 ձմեռ անցընելէն  
ետքն ալ:

Բայց եղած է ատեն մը որ աս ծառն  
ալ մէկ խողակ մ'էր՝ ինչպէս որ հիմայ  
իր չորս դին սփռած են: Այն խողակին՝  
որուն վրայ հաղիւ քանի մը կաթիւ ցող  
կ'ինար, ծառը իրեն սէրմովը մէջը որդ-  
մած էր, ատ հասա կոճղը, ատ ճիւղերը,  
ատ անհատնում տէրեները, ամէնքն ալ  
մէկ խողակէ մ'ելքր են, ծառը կամաց  
կամաց կը մեծնայ, ճիւղ կը բաժնուի.  
ծնունդը կ'առնու հողէն՝ որ անձրեսով  
կը պարարտանայ, ու ցօղը կը ծըծէ:  
Բայց հողն, անձրեն, ցօղն՝ չեն կրնար  
առանց խողակի բան մը բռւսցընել, կամ  
խողակը բռւսնելէն արդիւլը որ կաղնի  
մը չըլլայ:

Տղան ալ խողակի մը կը նմանի, քիչ  
քեւ կը մեծնայ. ծնած տեսնը մէկ տեղ  
կը բերէ իր ամէն տեսակ կարողութիւնը՝  
ներուն սերմը, խելքը, գատողութիւն,  
յիշողութիւնը, ալէկն ու գէշը ճանչ-  
նալը, արդարը անիրաւէն որոշելը, ա-  
սոնք բոլոր իրեն հւան են:

Մտածէ մէկ մը ամենէն իմաստուն  
մարդը որ ճանչած ըլլաս կամ լսած ըլ-  
լաս, կամ ամենէն շատգէալ, կամ անիւ-

կայ՝ որ մէծ ծառի մը պէս իրեն նման  
մարդկանց վրայ թևերը՝ օգնութիւնը  
կը աարածէ, ու ըսէ մոռքէդ. Աս մար-  
դըն ալ ինծի պէս տղայ եղած է, ինծի  
պէս տգէտ, ատեն մը եղեր է որ ու չա-  
րը բարիէն, ոչ իրաւը սուտէն կրնայ  
եղեր զստել:

Թէ որ ատ խողակը տեսած չըլլայիր՝  
չէիր կրնար հաւատալ կաղնիին մեծու-  
թեանը և ուժին. Թէ որ իմաստունի  
հետ չխօսէիր՝ չէիր կրնար տղայ մը տես-  
նելով իմաստութեան հաւատալ:

Գիտութիւնը խելքի կերակուր է,  
ինչպէս են հողն, անձրեն ու ցօղն՝ ծա-  
ռին, որ արմատը գետնին տակ կ'երկին-  
ցընէ: Խելացի գիրքեր միաքը կը սնու-  
ցանեն, ու անոր կարողութիւնները կը  
տարածեն, և մեծցընելով կը շատցընեն:

Ուրեմն բանեցուր միաքդ, անոր հար-  
կաւոր եղած մնունդը տուր, որպէս զի  
մեծնայ:

Կաղնին ինչուան որ ատ հասակը հա-  
սաւ՝ որչափ տարիներ անցան, քանի՛ ե-  
ղանակներ փոխուեցան երբոր ան գեռ  
մատղաշ տունկ մ'էր, անանկ որ տղայ

Մ'ալ ձեւքով կրնար քաշել հանել-  
շատ ատեն անցաւ ինչուան որ ծառ  
ըսուեցաւ:

Ասանկ ալ տղան մարդ ըլլալու հա-  
մար՝ շատ տարիներ կ'ուզէ:

Կրնայ ըլլալ որ խողակը հողին մէջ  
կորսուի, մատաղատունկն ձիւղերը կոր-  
սընցընէ, ծառը կոտրի. բայց մեծնալըն  
ետքը՝ պէտք է որ կաղնի ըլլայ. չե կըր-  
նար ըլլալ որ մէկ եղանակին մէջ տերեւ  
ու ծաղիկ տայ ու մէկալին մէջ չոտայ.

Ինչպէս կան ծառեր որ նոյն տարուան  
մէջ կը ծլլին ու նոյն տարին կը չորնան:

Տղան ալ կրնայ որ խելացի ըլլայ կըր-  
նայ որ անխելք, բայց մեծնալըն պէտ  
մարդ կ'ըլլայ. իր բնութիւնն անսասունի  
չի նմանիր. իր հոգին անմահ է:

Նայէ որ հօգաս հոգիդ, գիտութեամբ  
ու ձմարտութեամբ ուժովցընես. գիտ-  
նաս որ Աստուծոյ պատկերն է հոգիդ,  
ու Աստուծած է տուեր քեզի զայն:

Կաղնին հարիւրաւոր տարիներ կը  
կենայ. մարդուս միտքը անմահութեան  
համար ստեղծուած է:

Մի արհամարհէր տղան. մի աւրըշար-  
կեր անոր աստուծածային պատկերը:



## ԺԲ

Արեւ լեռան ետեւ կ'անցնի, իր ճա-  
ռադայթները կը կորսուին. գիշերը եր-  
կընքն կ'իջնէ:

Ու խոտերուն գոյնը աչքիս կ'երևի,  
ու ծաղիկներուն խատուտիկ փայլու-  
նութիւնը. առւն, ծառ, ոչխար ու հո-  
վիւ, ամէնն ալ կը ծածկուին. ու գիշե-  
րուան սև վարագոյրը զամէնն ալ կը պա-  
հէ. աչքիս բան չերեւիր, ինչպէս թէ բան  
մ'ալ եղած ըըլլար:

Խեղձ ողորմելի, բան մ'ալ չես տես-  
ներ. վասն զի կանանչները, ծաղիկները,  
տուները, ծառերը, ոչխարները ու հո-  
վիւները քեզմէ ծածկուած կը կարծը-

ւին : Աչքերդ մէկ մը երկինք գարձուր ,  
նայէ սա աստղերը որ մէկիկ մէկիկ կ'ել-  
լեն երկնքին երեսը լուսաւորելու :

Լուսինն կ'ելի արծաթի պէս փայ-  
լըլվ , լցուը երկնքի կապսա դաշտե-  
րուն վրայ կը զարնէ :

Բազմաստեղք , արջն , հայկն , բևեռա-  
յին աստղն՝ որ նաւալարներուն առաջ-  
նորդն է , փայլ փայլ կը վառին գլուխ-  
ներուս վրայ :

Իրիկուան վերջալցան ալ կ'երթայ .  
տոռներու մէջ ճրադներն կը մարին .  
բայց երկնքին ջահերը վառած կեցեր  
են : Ամէն աստղ իրեն տեղը կը փայլ :  
Զանոնք համրելու ետեկ մ'ըլլար , վասն  
զի ծովին եղերին աւազին պէս անթիւ-  
են : Թէ որ հեռադիտակով նայիս բիւ-  
րաւոր աստղ կը տեսնես , բայց անկէ  
աւելին չես տեսներ :

Հայկն իր փայլուն ճակատը կը ցու-  
ցնէ , շնիկն իր ճերմակ լուսաւոր դէմ-  
քը :

Այս ամէն աստղերն ալ Աստուծոյ  
հատակներն են . ինքն է որ արեւուն  
փառաւոր ճառագայթներ տուեր է զաշ-

խարհս լուսաւորելու համար . մոլորակ-  
ներուն տեղը ցուցեր է . մատովը կը  
ցուցընէ անոնց ճամբան , ու թող չի տար  
որ անկէ անդին անցնին :

Թէ որ կարելի ըլլար նետի պէս սուր  
թուշելով անթաւութեան մէջ ճամբայ  
ընել , միլիոնաւոր տարիներէ վերջն ալ՝  
ծայրը չէիր կրնար համնիլ :

Երկնքին ամենէն խոր տեղն ալ նոր  
արեւ մը պիտի գանէիր , նոր մոլորակ-  
ներ , որ շրջաննին կ'ընեն :



Մէկ մը աշուշնիդ վեր վերուցէք , մա-  
հացու մարգիկ . Ասաուած անոր համար  
արևը ետ քաշեց՝ որ սա անթիւ կրակէ  
դունտերը տեսնէք : Մութը երկիրս  
պատեց՝ որ դուք յաւիտենական օրերը  
յիշէք :

Երկրիս վրայ հազար ու մէկ տեսակ  
արարած կայ . ասսնկ ալ ջրին ու օդուն  
մէջ անհամար կենդանիներ . ո՞լ կրնայ  
անոնց բնութիւնը , բարքը պատմել . ո՞վ  
կրնայ անոնց շրջանը չափել , սահման-  
նին դիտանալ :

Այն ամէն աշխարհներն ալ Աստուծ-  
ու մէ կը կախուին , ու անկէ չեն բաժնուիր ,

ինչպէս որ աղայ մը իր մօրմէն Երբեք  
չի լատուիր:

Աստուած է որ հրատին բնակիչները  
կը պաղըշտըկցընէ, երևակը տաքցընե-  
լու համար եօթը կրակէ գունս ալ Քո-  
վը կը պըտըտցընէ: Ամէն աստղ ալ  
զԱստուած կ'օրհնէ:



## ԺԳ

Զմեռը հասաւ. դաշտերը աւրըւեր  
են. ձայն ձուն չկայ. ոչ թռչունի ճըւ-  
ճըւալ, ոչ միջատներու բզբզալ: Վա-  
զուկ ջուրը քարի պէս սառ դարձերէ:

Մառերն տերեւը կորուսած Ճիւղեր-  
նին կ'երկընցընեն՝ վատուժցած թևե-  
րու պէս. գետնին հիւթը ալ չի քալեր  
երակներուն մէջ. ոչ ծաղիկ կ'երեսի, ոչ  
երկնքին պայծառ երեսը:

Արեն ալ տրտում ու առանց տաքու-  
թեան կ'երեսի, ու կարծես թէ միայն  
բնութեան խեղճութիւնը ցուցընելու  
համար կը ծագէ:

Լաց, լոյց զաւկըներուդ վրայ, ովք բը-  
նութիւն. Քիչ մ' ատեն առաջ հան-  
գարտ քու գանձերդ կը վայէլին. Վար-  
դը իր անուշ հոսք կը ձգէր, այդին իր  
խաղողը կու տար, ամէնն ալ իրենց ու-  
նեցածը:

Գեղեցիկ բնութիւն, Աստուծոյ զա-  
ւակ, ըստ ինծի. ինչո՞ւ ասանկ տրտում  
ես. միթէ հայրդ զեել երեսէ թողու-  
ցի՞ է. ի՞նչ, միթէ պիտի կորսուի՞ եր-  
թաս:

Չէ. Աստուծոյ հոգը քեզմէ անպա-  
կաս է, ու իր ձեռքը քու վրագ է. Կու  
գայ ատեն որ նորէն կը ծըն կը ծաղկին  
ծառերդ, վարդն իր առջի խունկը կ'առ-  
նու, երկիք՝ իր կակուղ խոտը. նորէն  
կու գայ քեզի քու գարունի:

Մի՛ տրտմիր ովք բնութիւն՝ անոնց վը-  
այ ալ, որ քու դաշտերուդ տակը կը  
ծածկուին, ու մէկ մ'ալ չեն երկիք եր-  
կրիս վրայ:

Բայց ինչո՞ւ մուբան ու վարդն միշտ  
կանաչնան, միշտ ծաղկին, ու մարդ միշտ  
մեռած մնայ:

Այնչափ գիտութիւն և առաքինու-

թիւն՝ հողուն տակ պիտի կորսութի՞ն:

Գերեզմաններու վրայ թափած այն-  
չափ արցունքները՝ չե՞ն կրնար մեռել-  
ները ողջընցըները:

— Անանկ չէ. իմաստութիւն և առա-  
քինութիւն անմահ պիտի ըլլան մուր-  
տին ու վարդին պէս: Պիտի սրբութին  
մարդուս աչուըներուն արցունքներն  
ալ, երբոր յաւիտենական տարին հաս-  
նի: Իիչ մ'ալ սպասենք . . . :





## ԺԴ

Ուսկից կու դաս, մահու զաւակ. ինչն է որ կու լսո ու արտմեր ես:

— Տեսայ վարդը՝ որ իր կենաց առառն՝ թերթերը արևուն բացած գեղեցիկ գունովը կը փայլէր: Մէկ քանի ժամ վերջը նորէն անցայ, տեսնեմ որ իր կոթին վրայ թոռմեր էր, ալպւորութիւնը դացած, դոյնը նետած, հոտը փախած, թերթերը գետինը թափած, ոոքի տակ ընկած:


Դաշտին մէջ միծ ու բարձր ծառ մը կար. Ճիւղերն աերեւով ծածկած չորս դին ընդարձակ շուք մը կը ձգէին. վարի դին ամուր սիւն մը կը նմանէր, ար-

մատներն՝ կեռ ճանկերու: Քիչ ատենէն նորէն դարձայ. մէկ մ'ալ ի՞նչ տեսնեմ. արևելեան հովն՝ չորցած ու դեղնած տերւները՝ աս դիս անդին կը ձգէր. Ճիւղերը փայտահարին կացինին բերանը ընկած էին. որդերը կոճկին մէջ կը վլսային, փայտը փատած փոշիի պէս կը թափթը կը:

Տեսայ միջաներ՝ որ արեւուն լուսոյն մէջ կը փայլիլային, ջրի եղերք կը թըռչը տեսէին. թւերնին ոսկիի ու ծիրանիի պէս պայծառ. մարմինին զլրուխտի պէս կանաչ, շարժմունքնին շուտա, թիւերնին անհամար: Իրիկունը դառնալու ատեն տեսայ որ կէսը ջրին մէջ խլցւեր է, կէսը բարակ հովին զարնուած սատկեր է: Միծառնուկն կերաւ զանոնք, ձուկն ջրին հետ խմեց, մէկ հատ մ'ալ չմնաց հոն:

Մարդնալ տեսայ իր ուժին մէջ. երեսներն գեռ դալար էին, ամէն անդամներն ժիր և ուժով. կը ցատքէր, կը վաղէր, կը խաղար կը ինտար, ու կը կարծէր՝ որ իրեն պէս կտրիչ չկայ: Այն տեղէն նորէն անցնելու եղայ. ի՞նչ

նայիմ։ գետնի վրայ պաղած ու մերկ  
փառուեր էր։ ոչ սառուցները կրնար շար-  
ժել, ոչ ձեռուցները բանալ։ կեանքը  
կորուսեր էր։ մեռեր էր……։



## ԺԵ

Մաղիկն ճղին վրայ ցամքեցաւ, գետի-  
նը թափեցաւ։ Նորէն տեսայ որ ծլեր  
էր, Ճիւղը կոկններով զարդարուած,  
հոաը սկսեր էր բուրել։

Տեսայ արեւ որ մայրը կը մտնէր, գե-  
շերն պատեց երկինքը մէկ ծայրէն մէ-  
կալ ծայրը։ բան մը չէր տեմնուեր,  
ծայն մը չէր լսուեր։ Կատ չանցաւ՝ ա-  
րեն նորէն արեւելք երեցաւ, լեռներուն  
ծայրը կը ակ կարեց, արտոյան ելաւ բու-  
նէն զինքը բարեւելու։ մութն հալա-  
ծուեցաւ։

Տեսայ միջաաը որ ուժը տեսքը տեղն  
էր, մէկ մ'ալ սկսաւ ակարտնալ, կերա-

կուր չուտել, իրեն գերեզմանի ծակ մը  
փորեց, տպրիւշւմի պատահքով պա-  
տեցաւ, ուժն ալ շարժմունքն ալ կոր-  
սնցուց։ Մէկ մ'ալ նայիմ՝ որ ծակեց  
իրեն գերեզման ըսածը, գուրս ելաւ,  
թևերը բացաւ, ու սկսաւ ճիւղէ ճիւլ  
թռչըտիլ։

Ասանկ ալ քեզի պիտի ըլլայ, ո՛վ  
մարդ. թէ որ մարմինդ մահացու է, հո-  
գիդ անմահ է. բայց աս կեանքէդ կա-  
խուած է քու յաւիտենական բազդգ։

— Ո՞վ է ատիկայ որ գերեզմաններու  
քարերը կը վերցընէ, ու մեռելները  
դուրս կը կանչէ. ո՞վ է ատիկա որ կը  
ժողովէ ատոնց աշխարհքիս չորս գին  
սփռած անդամները։

Ո՞վ է ատիկայ որ կրակէ ամպի մը վը-  
րայ նստած՝ փողերու ձայնով հրեշտակ-  
ներու բազմութեամբ երկիր կ'իջնէ։

— Յիսուս է անիկայ, որդին Աստու-  
ծոյ, աշխարհիս փրկիչն, արդարներուն  
բարեկամն։

Իր յաւիտենական Հօրմէն առած աս-  
տուածային փառացը վրայ ուրախ՝ իր  
մօրն ալ կու տայ անկէց. իրեն կը կանչէ

տմէն իր պատուիրանքները պահովները  
ու իրեն համար նեղութեան քաշովները։

Ուրեմն մի տրտմիր, անմահ տղայ.  
Աստուծոյ արարածները աւրով յաղ-  
թուեցաւ. Յիսուս իր մեռնելովը՝ յաղ-  
թեց անոր. ուրտիս կեցիր։





## ԺԶ

Վարդն անուշ հոտ մ'ունի, փուշով  
պատած է, գաշտին շուշանն ալ հոտա-  
ւոր է, ու գժնիկներու մէջ կը բուսնի:

Գարունն զուարձալի է, բայց չու-  
տով կ'անցնի, ամառն աղուոր օրեր ու-  
նի, ձեռն ետևէն կու գայ մոռցընել  
կու այս:

Միրանի գօտին գօյնղբօյն կը Փայլի,  
բայց մէկ քանի վայրկեան:

Կեանքն ալ անուշ է, բայց մահն կը  
լեղցընէ:

Կայ երկիր մը՝ որուն վարդերն փուշ-  
չունին, ծաղկեներն դէշ խոսերու մէջ  
չեն բուսնիր, անոր գարունն անանց է,  
օրերն միշտ պայծառ: Հոն տեղը կ'աճի

կենաց ծառն անթառամ ծաղկընէ-  
րով: Հոն անթիւ անհամար հոգիք Աս-  
տուծոյ աթուուին չորս գին հոգեոր եր-  
գեր կ'երգեն: Հրեշտակներն սկիի քը-  
նարնին կը զարնեն, քերովքէներն կը ա-  
կէ թևերով կը թռչին:

Այն երկիրն է արդարներուն հայրե-  
նիքն գէշ բան մ'ալ չի կրնար հոն մըտ-  
նել:


Հոն ոչ ոք հիւանդութիւն և ցաւ կը  
քաշէ, ոչ ամառուան ատք կայ հոն, ոչ  
ձեռուան ցուրտ, կոիւ պատերազմ ըբլ-  
լար հոն, ամէնքն ալ մէկզմէկ կը սիրեն:

Երբոր բարեկամներուս կամ ազգա-  
կաններուս մէկը մեռնի ու հողով ծած-  
կուի, ալ չենք տեսներ զինքը. բայց  
դարձեալ պիտի գտնենք զիրենք երկնքի  
մէջ, ու մէկ մ'ալ պիտի չզատուինք. հոն  
տեղը միայն սուրբեր ու աւագինի մար-  
գեկ կը կենան:

Իրաւ որ երկրիս վրայ զԱստուած  
կ'օրհնենք ու կը սիրենք. բայց երկնքը՝  
ալ աւելի ու կատարեալ կերպով պիտի  
սիրենք և օրհնենք: Հոն պիտի տեսնենք  
զինքուս, որ մեզի համար երկընքէն

իջեր էր, ու մեզի անոր Համբան բացաւ :  
Պիտի տեսնենք զԱստուած իր փառացը  
մէջ : Երկրիս վաս չենք կրնար զինքը  
տեսնել, բայց կրնանք սիրել :

Չենք կրնար Երկիրս թողուլ, բայց  
պէտք է որ զԱստուած մոռածենք : Այս  
աշխարհիս մէջ անցաւոր ենք . մէկ մը  
որ անդին անցնինք՝ հօն պիտի բնակինք  
յաւիտեանս յաւիտենից :



ՀԱ

0014215

2013

2001

«Ազգային գրադարան»



NL0014215

